

ՌԻԴՂԱԳՐԱԿԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՆՍ LE FOYER ԹԵՐԹԻՆ,

պէտ կապեցի՝ և հալածեցի ամենայն շար ի գիմաց ծառայիս Ատուռոյ Ահազկերտիին :

ՀԱՄԱՐՔԻ ԶԵՅՍ ԻՄ ԼԵՐԻՆՍ՝ ուստի է ինձ օգուտ թիւն :

Օգնութիւն ինձ ի Տեառնէ որ արար զերկինս և զերկիր :

Մի տար ի սասանութիւն զոտն թո, և մի նընջեցէ պահապանն թո :

Որպէս ոչ ննջէ և ոչ ի թուռ երթայ՝ պահապանն իսրայէլի :

Տէր պահեսցէ զթեզ և Տէր ընկալցի՝ զթեզ աշոյ ձեռամբն իւրով :

Արեգակն ի տուէ թեզ մի մեղիցէ և մի լուսինն ի գիշերի :

Տէր պահեսցէ զթեզ և Տէր ընկալցի՝ աշոյ ձեռամբն իւրով :

Արդ գրեցաւ և Արդոգեցաւ՝ ձեռամբ Յովնաննու գրչի վանեցոյն, բոսիկն արտաւանսն և սժ թ Գոյիսի ժ՝ :

Աստուած բարի վայելչումն տացէ Աստուածատուրի որդի Աշակի՝ :

Հայր մեր որ յեյ՝ :

S. ՉԻՔՈՒՆԻ

1. Տղրթ. կապեցի :
2. Վերի Աղօթքէն զատուած՝ կարմիր կէտ-զիծով մը : Մէկ տող գրաւող այս հինգ բառերը՝ կարմիր նօտրագիր, Հ-ն զլեռագիր երկաթագիր : Աղօթքին ամէն մէկ սուննի սկզբնատառը՝ կարմիր-նօտրագիր է՝ զլեռագրով : Եւ այս Աղօթքով ալ կը վերջանայ Բաժնագիրը :
3. Տղրթ. երթայ :
4. Տղրթ. բեկապի :
5. կարմիր կէտգիծէ մը յետոյ կը յաջորդէ՝ հօթը սողով՝ վերջաբանը, կարմիր նօտրագիր :
6. Տղրթ. երթցեցաւ :
7. Ռ մ Ժ Է՝ 1258 + 551 = 1809 Յուլիսի 10 :
8. Աստիքն Ալոնկերտուս :
9. Ու կը վերջանայ կոր-զոգաւոր զիծով մը՝ որ ալ ու մաի կողմերու լուսանցագիծերուն կը մընայ միևնոյն կարմիր մեղանով :



Բարեգի Le Foyer ֆրանսահայ թերթը իր 15 Յուլիսի 18 թիւին մէջ «Ռւղղա-գրական դասեր» վերնագրին տակ կը դեզերի Բագմավիպի մէջ մեր հրատարակած ուղղումներուն շուրջը :

Մեր կատարած գործը օգտակար կը գտնէ եւ կը ձայնակցի մեզի գրեթէ մեր բոլոր ուղղումներուն մէջ, բաց ի Հիլիոյ, Լոքսթրոնյ եւ Ժրճնա բառերէն. նախընտրելով Հիլիօ, Լոքսթրոն եւ Ժրճնկ ձեւերը :

Այս բառերուն վրայ չխօսած՝ դատի մը խնդիր կ'ընէ : Ես գայն աղուոր էի գտեր, ինք գայն կը գտնէ քաղաքակրթութեան արգելիչ... Այս քնն ռճրագործ գիր է եղեր դատը, չէի գիտեր : Միամտօրէն զրեք էի սանկս անցողակի՝ բարիսկին վրայ խօսած ատենս, թէ «դատին դէմ թշնամութիւն մը չունիմ, մանաւանդ թէ շատ ալ կողմնակից չեմ անոնց, որ օր մը այնքան հալածեցին այդ աղուոր գիրը » : (կ'ականարկէի երկու տիտաններու երբեմնի կռիւին, ուր դատի պաշտպանը տարաւ յաղթանակը) : «աղուոր ըսելս ալ չկարծէք որ երբեմնի անունս ու երբեմնի եւ այսօրուան մականուննս այդ գրով սկսելուն համար ըլլայ» : (ըսելս կու գայ որ դատի նոր թըշնամիին անունին կամ մականունին մէջ անպատճառ լին զիրն ըլլալու է, որով ինդիրը փոստի տառայի երեւոյթը առած է) : « ո՛չ, այլ ինձի համար լինէն շատ աւելի կակուղ է այն », ու զրեք էի կարգ մը օրինակներ. (տես Բագմավիպ, Ապրիլ, էջ 117), եւ հետեւցուցեր էի թէ «Աս ըսել է՝ թէ դատը յիսնէն կակուղ է : Սը մը կը խօսինք ասոնց վրայ » :

Այդ օրը չէի կարծեր սակայն որ այսքան շուտ զար, եւ այս տարբերուն, ուր յիսնի կամ դատի մասին գրելն ալ, կարդացնելն ալ բաւական տաղտկալի պիտի ըլլայ. բայց ստիպուած եմ քանի մը խօսք ըսելու :

Հիմա տեսնենք թէ ինչ կ'ըսէ յօդուածագիրը, որ յօդուածին տակ մոռցեր է զնել իր անունը: «Հմուտ, համեղ եւ տաքարիւն Միխիթարեանէն կը տարբերինք սակայն երբոր կ'ուզէ մեզի (այսինքն մեզ) համոզել թէ դատը աւելի կանուղ եւ անուշ ձայն մը ունի բան լինելը: Եթէ լեզուական paradoxe մը ընել ուզէինք, պիտի ըսէինք որ քաղաքակրթութիւնը՝ դատէն հետանալուն մէջ է, եւ մարդկութիւնը դատը ջընջելուն մէջ կը գտնէ իր յառաջդիմութիւնը: Կ. Պոլսեցի թուրքը, որ դ-ը գ-ի փոխած է, անշուշտ աւելի քաղաքակիրթ է քան Անատոլի հէտիւկը որուն արտասանութեան քով ազգաւին կանչը պիտո՞՞ր բրաժշտութիւն մըն է: Անդին Հայաստանի մէջ, մեծով պզտիկով, մեր հազար տարուան կարսը Ղարս կը հնչեն ու կը գրեն կորնայարար, եւ Ղորտոպոյիս, որ պաշտօնական հաղորդագրութեանց եւ թերթերու մէջ իր անճոռնիութիւնը կը փռէ անամօթօրէն, մեր քաղաքակրթութեան ճշգրիտ աստիճանացոյցն է »:

Corpo di Bacco! պիտի ըսէր իտալացի մը՝ եթէ այս սոսկալի տողերը կարգար. իրաւ որ սահմակած շլմորած եմ, եւ չեմ գիտեր ինչ ըսել... Իրաւ որ paradoxal, եւ նաեւ colossal... կարծիր:

Հետ ձեզ դատ ունիմ ես, ո՛վ Ս. Սաակ եւ Ս. Մեսրոպ... «Քաղաքակրթութիւնը գտտէն հետանալուն մէջ է եղեր, եւ մարդկութիւնը դատը ջնջելուն մէջ կը գտնէ եղեր իր յառաջդիմութիւնը»։ ուրեմն դուր ինչո՞ւ այս փորձանքը բերիք մեր խեղճ ազգին զխուճ, ինչո՞ւ հնարեցիք այդ դատը, ինչո՞ւ յունական յամկտային դիմաց սնկեցիք այդ չըլլաւոց գիրը, մեղք չէ՞ հայ ազգին որ երբեք պիտի չկարենայ քաղաքակրթութիւն... Եթէ Պոլսեցի թուրքը դ-ը գ-ի փոխելով աւելի քաղաքակիրթ կ'ըլլայ քան Անատոլի հէտիւկը, հապա դուք, մեղայ մարդ, որքան աւելի մեծ հէտիւկներ, հէտիւկապետներ կ'ըլլաք՝ յունաց յամկտան դատի փոխելով...:

Ո՛վ հայ ժողովուրդ, այսօրուրնէ սկսեալ՝ որչափ դատ որ կայ մեր լեզուին մէջ՝

փրցնենք նստենք եւ տելը լիս զնենք, եւ փնտիջնապէս կը քաղաքակրթութիւնը. ես վարուրնէ սկսեալ երբ եկեցիք երթամ, պիտի ըսեմ սրբոյ աւետարանիս որ ըստ Լուկանու. սայմոս տապօք... Լազարոս մեռաւ. աղը՝ այ պիտի ըսեմ. աղազակը՝ աղալակ. աղուսը՝ ալուս, աղալը՝ ալալ. բիւրեղը՝ բիւրել, եղը՝ իղը, ել, իշ, Երուսաղիմը՝ Երուսալիմ. Երիւս՝ Ելիս, մեղրը՝ մեղր. փիղը՝ փիլ. Ղազարը՝ Լազար. մանգալ, Պլատոն, Պլուտոն, Պիլատոս, Պարոս, Գալիանոս, կաթողիկոս, կիւրել, Բարսել, Սերեստրոս, Քալկեդոն, Գալմատիս, Պալեստին, Գալատացիք, Սյորմոն, Պտղմէոս, կիւմս, Գալալա, Գոլգոթա, Մալաքիա, Բէնիզեբուլ, Փլշտացի, Բալտասար, Ելիսէ, Ելիազար, մշոն, տալանդ, կոյպուտ, մաուսիւս, տիտոս, եւն, եւն...:

Ու դուք, Յոյներ, որչափ անքաղաքակիրթ ազգ էք եղեր, որ դամոս գիրը տնկեր էք ձեր այրուբնին մէջ. եւ որչափ անիրաւ է մեր խորհնացին, երբ կ'ըսէ ձեզի համար. «Ջրուր իսկ Յոյն ոչ դանդաղիմ մայր կամ դայեակ առել իմաստից» (Պոմ. Ա. 1.): կարելի է՞ դատ գիր ու նեցող բարբարոս ազգի մը այդպիսի գովեստներ տալ: Ինչ պիտի ըլլար մեր անքաղաքակրթութեան աստիճանը սակայն եթէ Սահակ եւ Մեսրոպ դամոսային ղէմ ալ դատ գիրը պատշանեցնէին միշտ. ունինք քանի մը հատ. Աղաթոն, Աղաթիս, Աղալիս, եւն իմ ունեցած յունարէն - Քրանս. բառգրիս (M. A. Bailly) մէջ՝ դամոս գիրը բռնեք է 384էն մինչեւ 423 էջը. մեծաղիր. մանրատառ, երեքսիւնեան. իսկ մեր խեղճ դատը Առճեռնին մէջ (էջ 522-3) եւ ոչ իսկ երկու էջ, այլ երկուք ու կէս սիւն, որ է ըսել, մէկ էջ եւ կէս սիւն, եւ սակայն այս աստիճան անգլխանալ իր ղէմ, ո՞հ, իրաւցնէ սոսկալի անխըղճութիւն է... Ուրեմն մենք շատ աւելի քաղաքակրթ ենք քան յոյնը:

Իսկ դուք Քրանսացիք, որ կը պարծիք թէ քաղաքակրթուած էք, սանկ էք, նանկ էք, սուտ է, անկիրթ էք, — ինչո՞ւ պիտի ըսէք. որովհետեւ լեցուն դատ ունիք ձեր

լեզուին մէջ. ձեր բոլոր Ի-երը դատ կը հնչէք. merci կը գրէք, եւ մեղսի կը կարգարք. frèrere՝ ֆրէշը, pèrere՝ քիշ, titre-ը՝ րիտը — Պիտի ըսէք որ դուք ալ ստաղ կ'ըսէք, Ի-ը դատի էք փոխեր. ատոր պրակ.ը ախրիք է. (պարսիկ խե՛ս՝ սէ է. ինչպէս բախտ՝ բաստ, դուատր, դուխտ). յունարէնը ասորուն, գենդ stàre, պհլ. star, լատիններէն stella. նոյնպէս երբայական սաֆֆիտը եւ յունական սաֆֆիրոսը՝ կ'ընէք չափիդայ. ըսել է որ յ, ր գրերը լծորդ են... յ, ր, ը յայտնի է որ լծորդ են, րէն ալ անտարակոյս, սոհսոպ էր, ու նման ձեւերը՝ կ'ընէք տեսեր էր, բերեր էր, հեն... Այդ պատճառաւ է որ մենք ալ frèrere-ը ֆրէշ կ'ըսենք: — Այ՛ո՛, եւ սակայն Le Foyer թերթը կ'ըսէ թէ «Քաղաքակրթութուծիւնը՝ դատն հեռանալուն մէջ է, եւ մարդկութիւնը դատը ջնջելուն մէջ կը գտնէ իր յառաջդիմութիւնը»... կը հասկընանք, ուստի օր առաջ փոխեցէք հնչու մտիք... թէ ոչ՝ դուք ալ անուպայ բարբառոսներուն կարգը պիտի անցնիք, եւ Անաստուի հէօտիկներէն վար մնաք:

Անաստուի հէօտիկներէն աւելի քաղաքակրթ կ. Պուլսեցի ո՞ր թուրքն է որ դ-ը գ-ի է փոխեր. իմ գիտցածս հակառակն է. Պուլսեցին է որ գ-ը դ-ի փոխած է. յօճոպ, կ'ընէ սեռական յօճոպոճ. օյմազ, օյմադի, օյտոպոճուտան, հեն: Եւ չէ՞ որ գ եւ զ լծորդ են իրարու:

Ղատը գիմի կամ գիմը դատի փոխող է. Պուլսեցի թուրքը կամ Անաստուի հէօտիկը որեւէ յանցանք չեն գործած. մի՞ գուցէ յօդուածացիք կիրտիք՝ կէտիք բառերուն կիրտութի, կէտութի կոշկոտոտուն ձեւերն ունեցած ըլլայ մտքին մէջ այդ սողիքը գրելուն. մենք սակայն խէի հետ գործ չունինք:

*
**

Գլուխ բանից խօսիցս: Ղատը աղուոր գիր է: Եթէ աղուոր չըլլար, Յունարէնի պէս լեզու մը դատ գիր չէր ընդուներ իր այբբենին մէջ: Եթէ աղուոր չըլլար, ֆրանս-

սերէնի պէս լեզու մը իր ր՝ գրերը դատ չէր հնչիր: Եթէ աղուոր չըլլար, սա աղուոր բառը այնքան աղուոր չէր ըլլար: Եթէ աղուոր չըլլար, իմ մկրտութեան անունս ու մականունս անով չէին սկսեր. (այն ամէն բաները որոնց ըով կրնանք դնել իմ ու մեր՝ միշտ աղուոր են): Եթէ աղուոր չըլլար, Ս. Միսրոպ է Ս. Սահակ զայն Յունաց լամվտային դիմաց չէին տընկեր՝ անխախտ զետեղմամբ. այլ կը դնէին մեր հայկական թանձր լիւնը: Եթէ աղուոր չըլլար՝ Այվազովսզին այնպէս աղուոր կերպով չէր պաշտպաներ... Եթէ աղուոր չըլլար, Բագրատունին լիւնի փոխած զատերուն գագաթը փշիկ մը չէր գամեր՝ իմացնելու համար որ դատ է անիկա, այսինքն բարակ դիւն, եւ ոչ թանձր լիւն. — Եթէ աղուոր չըլլար, չէր ըսեր Արիստակէս գրիչ. «Եւ զի դատը լծորդ է լիւնիդ, հերիք համարեցան սուրբ թարգմանիչն դատի գլխով գծագրել եւ ոչ մերով թանձր լիւնիւ, որպէս էղի էղի, եւ ոչ էլի էլի, զի այս թանձր է եւ յախնթոք» (Ամէն ասես): — Եթէ աղուոր չըլլար, հայ լեզուի ամենահին ձեռագիրները յատուկ անուններն եւ յունարէնէ անուած բառերուն բոլոր լամվտաները դատով չէին գրեր: Զեռքիս տակ ունիմ, (ճիշդ տակը, եւ թուրք լիւն վրան դրած կը գրեմ, լազարեան ճեմարանի հրատարակած լուսատիպ աւետարանը՝ գրուած 887-ին. քովիկա ալ Մլքէի մեր վանքին ձեռագիր աւետարանը, սա ալ 902-ին գրուած: Ասոնց մէջ բոլոր այդ բառերը զատով են. Սարայէդ, Եղի եղի (այսպէս է առաջինն մէջ, երկրորդին մէջ եղի եղի) դամասպիթանի, հեն, հեն...-Եւ... կարծեմ... պէտք է իրատուամիտնք որ նախնիք, Ս. Միսրոպ, Ս. Սահակ մեզմէ աւելի իմաստուն էին եւ ճաշակուոր... ուստի, եթէ դատը աղուոր չըլլար՝ պիտի չդնէին լամվտային դիմաց: Ղատը եթէ կակուղ չըլլար, նայ տառերուն կարգը պիտի չխոթէին, եւ ր, ա գրերուն պէս յնախդիրը պիտի չհանէին շալակը. յղեաւացիս, յղեաւացոց, ինչպէս յոամիկ, յիախախ. մինչ լիւնով սկսող ոչ մէկ բառ կայ՝ որ ըթով հնչուի:

Քաղաքատունին անգամ թէ եւ սուրը ձեռքը առած դատին քիթը փրցնել կը ճգնի՝ զայն անքիթ մնացած դատին գագաթը փակցնելու համար, տեւէք թէ ի՛նչ կ'ըսէ. « Իցէ թերեւս միւս եւս պատճառ դ—ի բացատրելոյ նախնեաց գլոյթ լինել եւ նայ լինն օտարաց, այսինքն ամենահոյրք դա. սիւս. այն զի բարակ դ կամ ՚ Յունաց գրեթէ նոյնանայ ընդ ամենալերկ լինն, կամ որպէս գաղղիացիք այսօր անուանեն եւ հնչեն L mouillée. որ երկոքին տառքը նոյնաձայն են այժմ է բերանս Յունաց եւ ֆաղղիացոց: Օրինակ իմն ի բառն ֆալլի եւ failli. յորոց թէպէտ յունականն գրեալ ամենանուրբ դատիւ եւ գաղղիականն ամենալերկ լինելու, երկոքին զան նոյնանան ի մի ձայն ֆայլ՝ ի բերանս երկոցունց ազգացդ: Թերեւս (ինչո՞ւ բերես) սասե՞ք այսպիսի ինչ նոյնութիւն կամ նմանութիւն տեսալ նախնեաց ընդ ամենահոյրք դատ եւ ընդ ամենալերկ լամվտա Յունաց, առաւել ընտրեցին զինիւ բացատրել զայն քան լինիւ. երկուցեալք թերեւս եւ ի սովորական յայերթոր թանձրութենէ լինին մերոյ»։ (էջ 20)։

Նոյնը նաեւ «Ջարգացելոց»ին մէջ, էջ 657, կը գրէ. «Մեծն էին դ եւ չ բազում ուրեք ի բերանս ուղղաթոս եւ հմուտ գրագէտ նախնեացն»։— Երզնկացին ալ կ'ըսէ. «Չի որ յայլ ազգ լինով է անուն՝ ի մերս դատով սահմանեցին վասն թանձրութեան լեզուի» (այսինքն լինին մերոյ), եւն, եւն։

Փշրիկի պատմութիւնը յետին դարերու գիւտ է. Լազարեան ճեմարանի ամենահին աւետարանը, մեր Մլըէիներ, եւ քիչ տարի վերջ գրուած Տրապիզոնի զմայլելի աւետարանը փշրիկ չեն ճանչնար: Մեր մէկ քանի բրիչներուն արուեստակեալ բացատրութիւններն են: Նոյնպէս զիւն, դատ, թանձր լին, բարակ լին, բոլոր դատարկ խօսքեր են. ամէն զիր պէտք է լաւ արտասանել. կարելի՛ է նոյն գիրը թանձր արտասանել, նուրբ արտասանել. օրինակի համար մեր լայ բառը, արտասուել, փնչպէս պիտի արտասանենք որ զանազանութիւն յայ՛ այլազգ բառէն, որ մեղեպիկ քար ըսել է:

Գիր մը շատ անգամ կը թանձրանայ իր մօտ գտնուած գրին տեսակէն. «դատն մեր դուն ուրեք կոկորդային է, կ'ըսէ Այվազովսքի, այսինքն ի բառս յորս զկնի դատին իցէ եւ այլ տառ բաղաձայն խած եւ թանձր, որպէս ի բառոց նորայր, յայր, մաղրանք, չաղիւն, եւայլն. եւ այն եւս ոչ երբեք հանգոյն դայնին Արարացոց. իսկ ի յուրվագոյնս ի բառից, ամենանուրբ հնչէ ի բերանս մեծի եւ փոքու հանգոյն պարկական եւ օսմանեան դատին ի բառս պաղ, պաղիէ, օղոյ, աղաւ, աղբ, եւայլն»։ (էջ 11)։

Լ եւ Ղ լծորդ են. լեզուին մէջ ուր որ լին գրուելը է լիւն, ուր որ դատ գրուելը է՝ դատ պէտք է մնան. ախրտիւն լինով պիտի ըսենք, սպամուն ալ դատով. պիտի ըսենք մատախոյ, և մատախիլպատ, աղ եւ սնդի (անալի), այսպէս եւ միւս բոլոր բառերը: Չանանք միայն իբր մեր անմահ նախնեաց արժանաւոր գաւակներ՝ լաւ արտասանել ամէն զիր, որպէս զի Le Foyer-ի յօդուածագիրն ստիպուի ըսել թէ «բազաքակթութիւնը դատին մտտեմարտն մէջ է, եւ մարդկութիւնը դատը գրուելուն մէջ կը գտնէ իր յառաջդիտութիւնը»։

* * *

Նոյն յօդուածագիրը մեզի համակարծիք չէ նոյնպէս երբ կ'ըսենք թէ պէտք է Հիւկոյ ու Լորարեոյ, եւ Ժրնեա գրել եւ ոչ թէ Հիսկո, Լորարեո, Ժրնեկ։

Ինչո՞ւ. որովհետեւ «մեր կարծիքով, կ'ըսէ, ուր որ կարելի է՝ ուղղագրութիւնը պէտք է դիմէ պարզութեան եւ ոչ բարդութեան: Օտար բառերուն վերջը օր տեղ ոչ գործածելը՝ աւելորդ երկարացում մըն է »։

Այսինքն թէ ոյի տեղ օ գործածելը հայ հոյութիւն է լեզուին ոգւոյն դէմ, որուն թողութիւն չկայ. երբ մարդ իր լեզուին ոգւոյն համաձայն ոյ կը գրէ՛ ըսել է կը դիմէ պարզութեան, բարդութիւնը հակառակին մէջ է. գիր մը աւելի զնկրով աւելորդ երկարացում չ'ըլլար. ֆրանսացիք

ils étaient *կը* գրեն. շորս գիր աւելորդ-
 չէին կրնար գրել ils été. կրնային. բայց
 պիտի մեղանչէին լեզուին ոգւոյն դէմ:
 Եւրոպական օ գիրը մեր ո գրին կը հա-
 մապատասխանէ. մենք օ գիր չունինք, օն՝
 ասն է. Հիւկօ գրելով՝ կոպիտ սխալ կը
 գործենք. Hugau չէ, թէ եւ հոս ալ
 Հիւկա պէտք էինք գրել. պէտք է գրենք
 Հիւկո, եւ գի ո գրով բառ չի վերջանար
 մեր լեզուին մէջ, այլ յի հ՝ ուզէ, պէտք է
 գրենք Հիւկոյ: Արդէն սեռականին մէջ
 պիտի գնենք այն յին, ուղղականը գրել
 Հիւկօ, սեռականն ընել Հիւկոյի, ուրիշ այ-
 լանդականութիւն մըն ալ աս: Նոյնը նաեւ
 Լոքսբուրյի համար: Ֆրանսացիք Rousseau
 կը գրեն, Բնչ գործ ունին այդ բոս մը
 գրբեր հոտ. Ինչո՞ւ չեն գրեր Rousse. Ին-
 չո՞ւ չեն գրեր Boilo, այլ կը գրեն Boi-
 leau, եւն, եւն...

Հայերէն լեզուին մէջ օ գրով վերջա-
 ցող ոչ մէկ բառ կայ. աւ վերջացող շատ.
 Ըս վերջացող օտար անունները առով կը
 գրենք մենք՝ ըստ մեր լեզուին, Ֆրանսա-
 ցին ալ ԸՍ կը գրէ՝ բայց կը կարգայ օ,
 իր լեզուին ոգւոյն համաձայն. Breslau
 անունը իրենք Brèss-lô կը կարդան, մենք
 Պրեսլաւ:

Ժրճեկ գրելը անհիթիթութիւն է. հայ
 լեզուն բուսած օրէն ի վեր այդ եկ ան-
 դրաբնական ձեւը տեսած չունի իր մէջ.
 Իրբ արդէն ունի իր զմայլելի եւր, պար-
 գեւ, պարբեւ, յարեւ, անձրեւ, եւն, եւն,
 այս հրաշալի պարզութիւնը թողած՝ երթալ
 եկի նման հրէշային յարդորեան դիմել՝
 երբեք պիտի չվայլենէի Բարիգի՝ լուսոյ
 քաղաքին մէջ հրատարակուած թերթի մը,
 որ Le Foyer անունն ալ ունի: — Պոյշե-
 յիկն ալ պոլշիկի վայրենի ձեւով կը գրէին
 սկիզբը. հիմա շատեր ուղիղ կը գրեն, բայց
 դեռ կան սխալ գրողներ: Պարոնայք, պէտք
 է յարգանք ունենալ հայ լեզուին հանդէպ,
 գանձ էր ունինք, արժէքը պէտք է գիտ-
 նալ անոր...

«Մեր լեզուին օրէնքները, կը շարու-
 նակէ նոյն յօդուածագիրը, օտար բառե-
 բուն վրայ կիրարկելը անտեղի է: Օրբ-

նակի համար, եթէ կէտ առ կէտ հետեւինք
 հայ լեզուին այն օրէնքին որուն համեմատ
 բառերուն վերջը իվ ձայնը պէտք է գրել
 անպատճառ իս, (ինչպէս հաշիւ, պատիւ,
 անիւ, եւն), եւ ելլենք Լատիվ-է-Ֆլէօրին Լա-
 ուի գրենք (եւ ըստ Հ. Ղազրկեանի պէտք
 է անպատճառ այդպէս ընել՝ համակերպե-
 լու համար հայ լեզուին օրէնքին), այն
 ատեն ինչպէս պիտի կրնանք գրել Արքա
 Տըլատու, որպէս զի կարոնք Delarue»:

Հայ լեզուին մէջ ոչ մէկ բառ կայ որ
 իվ վերջն ունենայ. Լատու-է-է-Ֆլէօրին՝
 պէտք է գրենք Լատու, իսկ Delarue ա-
 նունը՝ Տըլատու: Մենք պարտական չենք
 Ֆրանսացոց հնչու՞մը պահելու գրութեան
 մէջ: Երբ Ֆրանսերէն կը խօսիք, եւ այդ
 անունը հարկ կ'ըլլայ արտասանել, հնչե-
 ցէք Ֆրանսական հնչումով, իսկ երբ հայե-
 բն կը զրէք, գրեցէք մեր հնչումով. մի՛
 ֆրէնկանաք:

Յիսուս անունը հայը կը հնչէ ոս, իտա-
 լացին ոս (ձէզու), անգլիացին ոս (ձի-
 զուս), գերմանացին ոս (Եէզուս), յոյնը.
 ոս (Յիզուս), Ֆրանսացին ալ իս, (ժէզիւ).
 արդ ո՞վ ըսաւ թէ մենք միայն պէտք է
 Ֆրանսացիին հետեւինք. ամէն ազգ իր հըն-
 չումն ունի, ըլլայ հին՝ ըլլայ նոր անունե-
 րը տառադարձուեն մէջ: Bossuet բառին
 ինն ինչ պիտի ընենք այն ատեն. լատի-
 ներէն բառ մըն է, bos suetus, ժրաջան
 եգ. լատինը կը հնչէ սուդոսու. եթէ գրենք
 Պոսիւս, պիտի կարդանք Պոսիվէ զի ո
 գիրը ձայնաւորէ առաջ միշտ վեւ է. պիտի
 գրենք ստիպուած, Պոսուս, եւ անա եկաւ
 ընդհանուր կանոնին, U = ոս:

«Կը յիշենք, կ'ըսէ, հայ ուսուցիչ մը
 որ իս երկվայնիս բառերու սկիզբը եւս ար-
 տասանութենէն տարուելով, իր անունը,
 որ Երևուսֆեան էր, կը գրէր Խոսիֆեան,
 առանց մտածելու որ մարդ կրնար տա-
 րուել կարդալու զայն Ivsifian կամ U-
 çufian»:

Կ'իջեւայ թէ հայ լեզուի այբուբենը
 զիտէ եղբ արդ ուսուցիչը, եւ զիտէ եղբ
 որ մարդ երբեք պիտի չկրնար տարուել
 Ivsifian կամ Uçufian կարդալու:

Մեր օ գիրը թէ՛ բաղաձայն է եւ թէ՛ ձայնաւոր: Բաղաձայն է բառերուն վերջը ա, ե, ի, յանգով. հա, լա, բարեւ, Ժը-նեւ, րիւ, Լարիւ, ահիւ, եւն: Բառերուն մէջ երբ իրմէ վերջ ձայնաւոր ունենայ, բացառութեամբ քարիւնի, դիւանի, եւն, եւն:

Չայնաւոր է՝ երբ բառերուն մէջն ու վերջը արմատական բաղաձայն մ'ունի իրմէ վերջ. աբիւն, ճիւն, իւր, իւրաքան- լիւր. Իսաիֆեան:

Իսաիֆեանը պիտի կարգայ հայը ան- վրէպ Երաստիֆեան, զի ի ձայնը ետի կը փոխէ լեզուն. իսկ երբ յ կամ զ նախդիրը գայ, կ'առնէ իր բնական ձայնը իւ: Այդ օ գրերը ունենալով իրենցմէ վերջ բաղա- ձայն գրե՛ր՝ երբեք ի՛վ պիտի չկարդացուէ- ին, եւ մարդը լաւ է ըրեր:

Վերն ըսաւ տեղ մը. «Արդէն, մեր լե- զուին օրէնքները օտար բառերուն վրայ կիրարկելը անտեղի է »:

Ոչ, տիար: Մեր նախնիք ամէն օտար բառի վրայ մեր լեզուին օրէնքները կիր- արկե՛ր են. Israëլը ըրեր են Իսրայելի, յի մը զրեր են, որովհետեւ հայ լեզուն ա-էն վերջ ուրիշ ձայնաւոր չ'ընդունիր առանց յի գրին:

Saülը ըրեր են՝ Սաիւոյ. Machaon-ը Մաքաիոն, Simeonը՝ Շիմաիոն. Bethlé- emը՝ Բեթղեմ, Leon-ը՝ Լեոն, եւն եւն:

Ոչ միայն մեր ազգը՝ այլ ամէն ազգ նոյն բանը կ'ընէ. իտալացին Victoriaն կ'ընէ Vittoria, Egypter՝ Egitto, New York-ը կ'ընէ Nuova York. Նոր Եորք, ինչպէս կ'ընէինք մենք ալ ատենով. տը- պըլեու չունի իտալացին, ուստի կը թարգ- մանէ չմեղանչելու համար իր լեզուին ոգւոյն զէմ. մենք կ'ըսենք հիմա Նիո Եորք, սխալ է. կամ պէտք է ըսենք Նիո Եորք, կամ Նեո Եորք, ինչպէս կ'ըսենք Նեստոն Newton. Նիւթ առիպուած ենք հնչել Նիվ, որ սխալ է, ew՝ եւ է, եւ ոչ իւ, ինչպէս Նեստոնին մէջ:

«Պրանսերէն eu ն պէտք է արտագրել եւ ով, ինչպէս Սէնթ-Էսթիւաշ, եւ (քաղա- քը)», եւ այլն:

Հայը այդ այլանդակ ձայնը կը հանէ մէկ պարագայի միայն. երբ տղընդեր գան- ձակը խնկէ խծկէ մոզգայլելով, եւ յետոյ ործկալով ու շմալով դուրս զգայո՛ւ գինե- հոտ անդրոյթներ, ա՛յն ատեն այդ եւ ձայնը կը հանէ. ամէն հայ գրիչ Սէն-Լազարը, Սէնդ-Էլէնը կը թարգմանէ Սուրբ-Ղազար, Սուրբ-Հեղինէ. Սէնթ-Էսթիւաշն ալ պէտք է ընէ Սուրբ-Եւստաքիոս: Europeը Եւրո- պա կ'ընենք, Eusèpeը Եւսեբիոս է, Eu- terbeը Եւստերպէ է, Euripideը Եւրիպի- դէս է, եւն. եւն. Սէնթ-Էսթիւաշը ինչ խարխալատա է հայերէնի մէջ... .

«Eveը գրենք էվ, սն իւ, եւ iveը իվ», կը պատգամէ. ոչ. Eveը եւ, սն ու, եւ iveը՝ իւ, պէտք է ըսէ հայը. ատենք քիւր- տերէն են:

Հայ ընթերցող, ուշ դիր գրածներուս՝ եթէ քչիկ մը սէր ունիս գմայլելի լեզուիդ վրան: Այդ պատգամատուն սապէս կը սկսի իր յողաածը. «Բազմամէլպ»ի մէջ Հ. Ա. Ղազիկեան նորէն բա՛ն ու բրի՛շը ձեռք է առեր՝ մաքրելու մեր այսօրուան աշ- խարհարարին աւգիասեան ախոր: Շատ օգտակար գործ մըն է իր կատարածը»:

Այն ատեն ինչո՞ւ արգելք հանդիսա- նալ, եւ սխալ վարդապետութիւններով գայթակղեցնել փոքրերը. աշխարհարարին աւգիասեան ախորին ամենէն աւելի ջըն- ջուելի բաներն ելեր կը պաշտպանէ. մինչ- դեռ պէտք է ձայնակցէր ինծի, եւ միասին մաքրէինք:

Գուն, հայ տղայ, չըլլայ թէ մտիկ ընես իրեն եւ գրես

ՀԻՒԿՕ, ԼՈՔԱՐՆՕ, ԺՇՆԵՎ

Այլ գրէ՛

ՀԻՒԿՈՅ, ԼՈՔԱՐՆՕՅ, ԺՇՆԵՒ

Հ. Ա. ՂԱԶԻԿԵԱՆ